

Դիմու  
Արտել Ալպոյաննեանի  
Պանիր - Մարտիա

# ≡ Ս Ի Ռ Ա ≡

ԻԵ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1951

≈ ՆՈՅԵՄԲԵՐ ≈

ԹԻՒ 11

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ՆԱՀԱՆՁԻ ՈԳԻՆ ՍՓԻԻՌՔԵՆ ՆԵՐՍ

«Հոգին է կենդանաւար,  
մարմին ինչ ոչ օգնե»:

Ա.

Յաւիտենտկան է ճշմարտութիւնը Աւետարանին, ազգերու և ժողովուրդներու կեանքին սկզբունքը և անոնց ուժին դադանիքը նիւթական չէ և պիտի յլլայ երբէք։ Ժողովուրդները չեն մեռնիր իրենց ֆիզիքական վէրքերէն, առ նողեկանէն։ Ժողովուրդի մը մեծութեան և տևականացման փասնը, կը կայաց այն հրայրքին մէջ, զոր ան կ'ընծայէ հոգեկան արժէքներուն։

Ազգերու կեանքին մէջ յաճախադէպ են ֆիզիքական և նիւթական աղէտները, մահացումները, սակայն վտանգը կը մեծնայ երբ ասոնց կը յաջորդէ անզգաժութիւն և անզիտակցութիւն։ Մեզմէ իւրաքանչիւրի հոգիին մէջ այսօր ձակատագրապաշտութիւն մը կայ, որ ուրիշ բան չէ բայց մեռած մասը մեր պատմութեան, մեր անցեալին։ Աւելին, այդ հոգեվիճակը կ'արգիլէ մեզ ուղիղ իրազով դիմուորելու մեր ներկան և հանդերձելու մեր ապագան։

Ճիշդ կերպով կարենալ ըմբռնելու համար յայտադրուած իրողութիւնը, որինակներով խօսինք։ Համաշխարհային Բ. Պատերազմին Գաղղիացիք պարտուեցան գեու պատերազմի չմտած։ Եւ այս անոր համար, վասնզի Ֆրանսան միամտուն հաւատաց Մածինոյի հրաշքին, անոր անխորտակելիութեան։ 1936ին շատ քիչերուն հասկնալի էր հոգեկան այս պարտուղականութիւնը, արտաքին, նիւթական ուժերուն կապուելու և անոնց հաւատալու այս ճակատագրապաշտութիւնը։ Ներքին անկարողութիւնը պատճառ պիտի դառնար որ Ֆրանսան փոթական ուժերու կապէր իր հաւատքը, խորտակելով իր մէջ իր հոգեկանին թերը, իր ներոսական թափը։ Վասնզի իրական պատերազմը և մեծ յաղթանկը ներքին ու հոգեկան պայքարն է, երբ մարդուն մէջ չի մղուիր ներոսական այդ գրոհը, մնացեալը անիմաստ ծէս մըն է միայն, ոտհմանուած ու է իրազով վերջանալու, չըսելու համար նահանջելու։



Հիթլէր շահագործեց ֆրանսական այդ պարտուղական ողին, «Ճեղի հետ պատերազմ չունիմ» ըսելով, օրօր կարդաց իրենց, ընդարմելով մահուան քունին առաջնորդուելու պատրաստ տրամադրութիւնները։ Հոգեկան այս պարտուղականութիւնը աշխարհի մեծագոյն ու ռազմիկ ժողովուրդներէն մին ողորմելի վիճակի բերաւ, հակառակ բանակին, երկաթին և նման միջոցներուն։


Ի՞նչպէս անհատներու, այնպէս ալ ազգերու մէջ, երբ կը ծնի այն զգացումը թէ, պարիսպը, զէնքը և դրացին կրնան զինքը պաշտպանել, այլև Աստուած ողորմի անոնց։ Կ. Պոլոյ գրաւման նախօրեակին, Բիւզանդիոն փոխանակ իր ներքին ուժերուն վատահելու, տրաում հայեցողութիւններու ի հաշիւ, իրմէն դուրս և իրմով ոչ պայմանաւոր ուժերու կը ջանար կապել իր յոյսն ու հաւատքը։ Ներքին յաղթանակին այս վրիտանքը, շատ բնական է իրեն շուտով կորսնցնել պիտի տար նաև արտաքին պատերազմը, մղուած մայրաքաղաքի պարիսպներու ետին։

Անշուշտ թէ բանակը, զէնքը, պատուարը, և նման միջոցներու հանգերձանքը, անօգուտ պերձանքներ չեն, սակայն կը մնան յաճախ անօգտագործելի և անզօր, երբ անոնց ետև չկայ այն ողին, այն ուժը որ այս բոլորը կը հրաշագործէ։ Դէպի Անգլիա սպառնազին ուղղուած նաւերն ու թնդանօթները չեն որ սարսափ կ'ազդէին պաշարուող կղզին, որքան անոնց ետեր կեցող նարոլիոնին հանճարը, այն ուժը որ այնքան ճարտարօրէն զիտէր անկարելիսւթիւններ կարելի ընելու և ձախորդութիւններ յաղթանակի վերածելու։

Հերոսական և կորովի ժողովուրդները, իրենց փրկութիւնը չեն կապեր միայն նիւթական պայմաններուն, ոչ ալ արկածախնդրութեան եսամոլ արարքին, բումանթիզմին, այլ կարելիութեան, աւելին՝ եթէ մութ չի հնչեր բացատրութիւնը, անկարելի կարելիութեան, որ այս պարագային ուրիշ բան չէ, բայց պատերազմուած ողին, տեսիլքը վազուան, ներկայի ուղին լուսաւորող։ Ողի ունեցող ազգերը, եթէ նոյնիսկ հասկնան թէ պարտութիւնը անխուսափելի է, կը շարունակեն հաւատաւ յաղթանակին։

Համաշխարհային Բ. Պատերազմի նախերգանքի օրերուն, երբ քաղաքական խաղերու ոչ վարժ անուազմազէտ միտքերն անգամ կը զգային թէ Գերմանիան մութին ու լոյսին մէջ իր զէնքերը կը փայլեցնէր, բոլորին զարմանք կը պատճառէր Զէյմբրլէյնի խաղաղասիրական խաղերը։ Եւ այս անոր համար, վասնզի Օքսֆորտի և Քէմբրիչի ուսանողութիւնը յայտարարած էր թէ չէր ուղեր կոռուի երկրին ու թագաւորին համար։ Ստոյգ վատանզի մը պահուն խաղաղասիրական այս յայտարարութիւնը ուրիշ բան չէ, բայց ներկուած զիմակը պարտուղականութեան։ Առաջի Մեծ Պատերազմին նոյն հոգեվիճակին մէջ կը ծփար նաև Թրանսան, սակայն Քէմանսոն որ մեծ հոգեբան մըն էր, շատ մը ուրիշ առաւելութիւններու կարգին, հրացանազարկ ընել տուաւ այդ ողիով տողորուածները, և ժոռէս առաջին զոհը պիտի ըլլար, յանուն խաղաղութեան, այդ ողին ի յայտ բերողներուն։

Այսօրուան աշխարհը, երկու ճակատներու բաժնուած, մին ի հեճուկս միւսին, իր խաղաղասիրութեան քարոզը կը կարդայ, նման մանուկներուն, եթէ խորթ չի հնչեր այս համեմատութիւնը, որոնք իրենց վախէն կ'երգեն մութին մէջ։ Այդ վախը չի բղխիր անշուշտ իրենց միջոցներու պակասէն, այլ



այն ողիէն, որ պարտուղական ըլլալուն համար կը կեղծէ ու կը ծպտէ ինք-զինքը : Խաղմական ու դիւանազիտական շարժումներն ու խաղերը, որոնք եր-բեմն իրեկ սպառնալիք և յաճախ իրեկ ներքին պաշտպանութեան երաշխիք կը ցուցադրուին, հրախաղութիւններն են միայն : Երկու կողմերէն և ոչ մին հա-զած է իր ողեղէն սպառազինութեան զրահը, և իրենց երիվարները զորս վազցնել կը փորձեն, փայտէ կը թուին ըլլալ, զուրկ ողեկան ինքնահաշտ ուժէն և զօրութենէն :

Պարտուղական է ողին, երբ հաշտ չէ ինքինքին հետ, երբ խորապէս չի հաւատար այն հրամանակարգերուն և խոչալներուն, որոնց գրօշին ներքն կը յաւակնի կոռւիլ : Ի վերջոյ զինուորին զգեստն ու զէնքը չեն որ զինքը հայրե-նիքի պաշտպան կը կացուցանեն, այլ անոնց ներքն այդ ողին զզացող և արո-փող սիրացը : Երբ մանաւանդ խորապէս չի զզար արժէքը այն խոչալներուն, որոնք վերացական տեսութիւններ և սկզբունքներ ըլլալէ առաջ, մեր երակնե-րուն մէջ շարժուն արիւն են եղած և մեր ուղեղին մէջ բացխիկ լոյս :

Տակաւին երեկ, աշխարհը հինգ տարիներ անընդհատ արիւնով թաթախ-ուեցաւ, իրը թէ յանուն ազատութեան և ժողովուրդներու երջանկութեան : Սակայն այդ ահաւոր աղմուկը և անկշռելի զոհողութիւնները եղան որոշելու համար թէ ո՞վ պիտի ունենար աւելի մեծ ածու մը և աւելի լեցուն քսակ մը : Ինչ որ տարուէ տարիի և շրջանէ շրջան տակաւ կը հալի այս ալէկոծումին մէջ, մարդուն լաւազոյն կէսին՝ հողիին նաւարեկութիւնն է : Եւ պատերազմներու բերումով ստեղծուած խոր անզթութիւնը, անարդարութիւնը և իրարու նկատ-մամբ շատցող անվստահութիւնները տակաւ այլասերման կ'առաջնորդեն միաբն ու հոգին մարդուն, ստեղծելով պարտուղական հոգերանութիւն մը, հաւասար՝ արժէքներու նկատմամբ անտարբեր ու անզգած ըլլալու տրտում տրամադրու-թեան, բեկումին :

Արդի աշխարհը կ'աճապարէ մտնելու շրջանի մը մէջ՝ ուր նուազագոյն քանի մը հազարամերու ամենասրտառուչ ճիզերու զինը եղող մշակոյթը և զզալու և խորնելու արևոտ մտապատկերները վտանգուած կը թուին ըլլալ : Այլապէս քանիներորդ դարու մէջ զազաններու նման զիրար փողոտելու համար չէր որ մարդիկ մեկնեցան հնութեան ամենախորունկ քարայրներէն, զալու և համելու այսօրուան մռայլին, յոսի շրջանառութեան մը տխուր շրջադարձին : Կը վերջացնենք արտօրէն, Խմբագրականներու շարքի մը իրը Յառաջարան ծառայող այս ընդհանուր ակնարկը, ըսելով թէ աշխարհը նահանջի մէջ է, վասնզի ոչ միայն խարդախուած են մեր բարոյական արժէշափերը, այլ նաև արժեղղութեած մեր խոչալները, նիւթացնելով ու փոքրելով մեր հոգին ու լեցնելով զայն սարսափով, անզզածութեամբ, յաճախ ճակատազրապաշտու-թեամբ, այսինքն պարտուղականութեամբ :